

ՓԼՈՒՆՆՁԵՄ

ԵՒ ՈՒՒՄՊԻՆ

ՈՂՏԵՐԳՈՒԹԻՒՒՆ ՆԻՆԳ ԸՐԸՐՈՒԸՕ

ՅՕՐԻՆԵԱՑ

ԷՄՄԸՆՈՒԷԼ ԵՍԸՅԷԸՆ

Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

Պայծառ արեւ Գեղամայ,
Ինչո՞ւ շուտով մըքընցար,
Մէզ մառախուղ է՞ր պատեց՝
Ծածկեց սարերդ ու ձորեր:

Փառանձեմայ դժխոյին
Ծածկե՞լ կ'ուզես նախատինք,
Զիարդ քողուց անպատուեց՝
Արքայն Արշակ գայրագին:

Որուն համբան ընթանայր
Երբեմն ընդ Հայս ընդ համայն,
Եւ այրասէր եւ համեստ
Հարսըն չքնաղ աննըման:

Փառանձեմին սէր նախկին՝
Ընդ պատանեակ իւր Գընէլ
Նորայըսակ ամուսին,
Եզեւ պատմառ աղէտին:

Գեղեցկութիւն մահառիք
Շարժեալ գնախանձ Տիրիքին,
Զեղբօրորդեակ արքային,
Անպարտ ի մահ մատնեցին:

Եւ ոչ Տիրիք վայելեաց
Մանկամարդին այն ի սէր,
Քանզի արքայն լեալ հասու՝
Գատեաց զեղբայր իւր մահու:

Իսկ Փառանձեմ քազուհի՛
Դարձոյց գերես գեղանի,
Ոչ դիւր ետուն իւր սրտին
Գրկածութիւնք արքային:

Փառանձեմին նազանաց
Աքշակ տանել ոչ կարաց.
Բիւզանդիոնէ գոլիմպիա՛
Քոյր վաղէսի հարս էած:

Բորբոքեցաւ չար նախանձ
Փառանձեմայ դժխոյին՛
Պէս կատաղեաց մոլեգին,
Նախանձընդդէմ գինեցաւ:

Ոչ իւր խղնին ձայն անսաց,
Ոչ յԱստուծոյ գանգիտեաց,
Դեղով, սըբով, երկաթով՛
Ըզնէ ի սպառ հալածեաց:

Բիւր որոգայթ նա լարեց,
Ոչ դուր տըւաւ, ոչ դադար,
Մինչեւ ի մահ գայն վարեց՛
Եւ մարեցաւ սրտին կրակ:

Ողբերգարար գայս արկած
Հանդէս ածել ձեռն արկինք,
Ներողամիտ լերուք տեարք
Եւ տիրուհիք ունկնդիրք:

Ա Ն Զ Ի Ն Ք

- * ԱՐՇԱԿ Բ *Թագաւոր Հայոց*
- * ՓԱՌԱՆՁԵՄ *Թագուհի Հայոց*
- * ՈԼԻՄՊԻԱ *Թագուհի, զորք Վաղէսի*
- * ԱՆԿՈՎԿ *Իշխան Սիւնեաց, Հայր Փառանձեմայ*
- * ՎԱՍԱԿ *Մամիկոն Սպարապետն Հայոց*
- * ՄՐՋՆԻԿ *Դրան երէց*
- * ՋԱՐՄԻՆԷ *Նաժիշտ-մտերիմ Փառանձեմայ*
- * ՀԵԼԵՆԷ *Նաժիշտ-մտերիմ Ուլիմպիայ*
- * ՆՈՒԻՐԱԿՆ ԱՐՔՈՒՆԻ
- * ՆԱԺԻՇՏՔ ՓԱՌԱՆՁԵՄԱՅ
- * ՆԱԺԻՇՏՔ ՈԼԻՄՊԻԱՅ

Հ Ա Ն Դ Է Ս Ա

Տեսարանն է յԱյրարատ գաւառի, յապարանս արճունի,
ի սեմեակս Փառանձեմայ դժխոյի :

Տ Ե Ս Ի Լ Ա

ՓԱՌԱՆՁԵՄ ԵՒ ՋԱՐՄԻՆԷ

Փառանձեմ գաեաւորակի մը վրայ կոթնած, քունի մէջ

ՋԱՐՄԻՆԷ. Ահա դժխոյն Փառանձեմ, դեղեցիկ տիրուհիս, քունին մէջ կը ժըլ-տի. կ'երևի թէ գեղեցիկ երազներ կը տեսնէ : Անշուշտ իւր սիրական Գնէլին հետ է դարձեալ. թէ ի քուն, թէ արթուն՝ ուրիշ մտածութիւն տեղի չունի այդ սիրալու սրտին մէջ : Եւ ինչպիսի՞ անմահ սէր. տա՛մանակը փոխանակ մոռցնել տալու զայն, կարծես թէ օր քան զօր աւելի կ'տրծարծէ : Եւ յիրաւի արժանի էր այդ սիրոյն պատանեակն Գնէլ. ափսո՛ս որ չկրցաւ ընդ երկար վայելել. . . Բայց ահա կ'արթննայ. ահանջ գնենք առ վայր մի (Կը քաշուի) :

ՓԱՌԱՆՁԵՄ. (Սքափեալ եւ առանձին կարծելով ինքզինք) Դարձեալ տեսայ զքեզ, երա՞զ էր թէ տեսիլ, չգիտեմ : Կ'ըսէիր ինձի՞՝ դու մոռացար զիս, Փառանձեմ, թագաւորական զրկաց մէջ՝ մոռացար քու սիրական խեղճ, առապելալ Գնէլդ. . . Ա՛հ, զքե՞զ մոռանամ, Գնէլ. երբէ՛ք, հոգևոյս իմ հատոր. քու յիշատակդ մի՞նչեւ ցմահ հետս ի գերեզման պիտի իջնէ. քու աչքերդ ինձի համար երկնային քաղցրութեամբ լի էին, քու համբոյրներդ, ո՛հ սրտատոչոր յիշատակք, յիմարեցուցին զիս. քու զրկածութիւններդ աստուածային սիրոյ կապ եւ հանգոյց, հրէշտակաց անգամ նախանձ շարժեցին. ինչպէ՞ս զրկուեցայ սիրոյդ քաղցրութիւնէն : Ա՛հ անիծեալ սէր զբասնաց, որ զիս մոլորեցուցեր, իմ առանձնութիւնէս հանցիր եւ իմ սիրելոյս մահուան պատճառ եւ դար : Երանի՛ թէ դացած չըլլայի աշխարհազուժար հանդէսին. ի՞նչ կը պահուէր ինձ երջանիկ ըլլալու. ուղեցի փառաւորուիլ ու պարծենալ իմ սիրովո՞՛ գոտայ իմ պատիժս, եղո՞ւկ ինձ. . . Ո՛հ, զուհ հո՞ս ես, Ջարմինէ՛, վկայ իմ ցաւոցս եւ հառաչանացս. ըսէ՛, սիրելի՛ս, ըսէ՛, ի՞նչ կրնամ ընել իւր ստուերը զոհացնելու համար :

ՁԱՐՄԻՆԷ. Տիրուհի՛դ իմ, միթէ գինք կորսնցնելէդ ի վեր թափած արցունքդ եւ հառայանք, սրտիդ սուգն ու ցաւեր կարծես որ շտեմա՞ւ, չիմացա՞ւ երկնքէն սիրուն ստուերն, ու դիրարդգած Գնէլիդ սիրտը կարեւրի՞ է որ գոհ եղած ըլլայ :

ԴԱՌԱՆՁԵՄ. Գոնէ թողուին այրիացելոյս՝ իմ ցաւոցս մէջ թաղուիլ ի սպառ :

ՁԱՐՄԻՆԷ. Մինչեւ ցե՞րբ, նազելիս, եւ ի՞նչ օգուտ. բաւական չէ՞ որ իւր յիշատակը անժուռաց կը պահես սրտիդ մէջը. ինչո՞ւ այս գեղեցիկ երկտասարդութեան հասակիդ մէջ պիտի խամբիս ի սպառ, ծաղիկ դու աննման եւ չքնադագեղ. դու արքունեաց զարդ եւ պարծանք բոլորուարժանի էիր արդարեւ եւ եղար...

ՓԱՌԱՆՁԵՄ. Ա՛հ Ձարմինէ, ինչե՛ր կը զրուցես : Բայց քանի որ յափշտակելով գիտ իւր գրկէն, գրեթէ բռնի ամբարձին յայս գահ, գոնէ աննախանձ թողուին ինձ վայելել Տիկնութեան փառքը :

ՁԱՐՄԻՆԷ. Վստահ լե՛ր, հոգի՛ս, Արշակ չի կրնար երբէք քենէ հրատարիլ. արհամարհեալ սէրը մի՛ վայսեր թէ կը մարի, այլ ընդհակառակն՝ աւելի կը բորբոքի. ուշ կամ կանուխ քու ոտքդ պիտի գայ Արշակ, վասնզի գերի է քո սիրոյդ : Սակայն ի՞նչ հոգդ, դու արդէն իսկ անտարբեր ես իր սիրոյն, բաւական է որ Հայոց Տիկնութեան թագը քեզի առած է Արշակ. քան զայն լաւագոյն ոչ ունի եւ ոչ կրնայ տալ քեզ :

ՓԱՌԱՆՁԵՄ. Այո՛, իրաւունք ունիս, բայց նոյն իսկ այդ թաղին նսեմութիւն չի՞ բերեր միթէ եւ նախատինք չէ՞ Հելլէն օրիորդ մը իմ վրաս հարսածել, եւ յառաջին գահ բարձրացնել զնէ... Եթէ ուրիշ մէկը չգիտեր, բայց դու որ կը ճանչնաս սրտիս խորը, կրնաս ըմբռնել. չէ թէ սէրս է վերաւորուած, այլ արժանապատուութիւնս : Ի՞նչ պիտի ըսէ Հայոց աշխարհը. Միւռնեաց տան պանծալի շառաւիղ Փառանձեմ իւր հոյակապ եալ գեղեցկութեամբը՝ Հելլէն օրիորդի մը թողուց շորթել Տիկնութեան փառքը : Ո՛հ, ամօթ եւ նախատինք. այո՛, առանց սիրելու գժրաշակ՝ չեմ կրնար տանիլ այդքան անարգութեան :

ՁԱՐՄԻՆԷ. Ոտնածայն մը կ'առնում, նազելիդ իմ, մի գուցէ Արշակն ըլլայ : Ա՛հ, այո՛, դա ինքն է :

Տ Ե Մ Ի Լ Բ

ՆՈՅՆՔ ԵՒ ԱՐՇԱԿ

ԱՐՇԱԿ. Ի՞նչ է այդ, Փառանձեմ, միթէ միշտ տրու՞ւր պիտի տեսնեմ զքեզ. կ'երեւի թէ Գնէլայ յիշատակը դարձեալ զքեզ կը վրդովէ. չկրցի՞ր մտնալ զայն, Փառանձեմ... Եւ ո՛չ իսկ արքունական թագը բաւական հրապուրելի կրցաւ ըլլալ քու աչացդ՝ բառնալու ի սրտէդ նախորդ սիրոյդ յիշատակը :

ՓԱՌԱՆՁԵՄ. Տէ՛ր արքայ, կարծեմ մոռացկոտ սիրուհի մը չէ փափաքածդ, կամ թէ զքեզ գոհացնողը. գոնէ ես այնպէս կ'ըմբռնեմ ճշմարիտ սէրը : Բայց չեմ կրնար հասկնալ ի՞նչ խորհուրդ է կամ գաղտնիք որ գնում պիտի քեզի բերել տուիր, մեր Հայկական արքունիքը : Զգիտեմ ի՞նչ մեկնութիւն տալ. անշուշտ քաղաքական նկատմունք թելադրած պիտի ըլլան զՏէ՛րդ արքայ՝ կոխել անցնել արտի մը վրայէն, եւ սիրոյ վրայ ուրիշ սէր յաջորդեցնել : Մեք կանայքս նոյնպէս չեմք կրնաք ըմբռնել սէրը, զարմանք չէ :

ԱՐՇԱԿ. Եթէ դիւրածպիս Վաղէսի քոյրը ինձ հարս ածել տուի եւ թէ քաղաքա-
կան նկատմունք կան ի դմին՝ դայդ ինձ կը վերապահեմ: Բայց դարձա-
նայի կը թուի ինձ Գնէլայ այրւոյն այդ անտոյր հոգածութիւնը իմ
սրտիս եւ սիրոյս մասին, վասնզի աւելի նախանձու հետք կը նշմարեմ
այդ դիրազգացութեանդ մէջ: Մինչեւ ցարդ չես կրնար խաբել զիս եւ
ոչ իսկ զքեզ, Գրեթէ անտարբեր երեւցած էիր այդ մասին, եւ երբ Ար-
շակ չէր դիտեր ի՞նչ հնարք գտնել Քու սիրտդ ինքն յանկուցանելու,
դու արհամարհոտ եւ նազանօք միշտ կը խօսէիր ինձի հետ. ուստի՞ այս
նորութիւն. նախանձ՝ կ'ըմբռնեմ սիրող սրտի մը կողմանէ, եւ երանի՛/
թէ այնպէս ըլլար. բայց նախանձ սրտէ մը՝ որպիսի քոյդ ինձի նկատ-
մամբ՝ զարմանալի է արդարեւ. կրնամ իմանալ, Տիկին, այս նորա-
նըշան երեւութիւն պատճառը:

ՓԱՌԱՆՁԵՄ. Պատճառը կը հարցնես, Տէ՛ր իմ արքայ: Պատճառը շատ դիւրին
է եւ շատ դժուար. բացատրեմ: Սիրող սրտի մը սպասողիցներ կան-
խաւ տուած է եւ պիտի տայ միշտ Փառանձեմ մինչեւ ցիտին շունչ
իւր, վաստակ չի՛ր. բայց նախանձախնդիր ըլլալը նաև վաստակ իւր ան-
ուան՝ ինչո՞ւ զարմանք կ'ազդէ քեզի: Կ'ուզէիր որ Քու ամուսինդ՝ Հա-
յոց Տիկինը՝ անտարբեր աչօք նայէր նորեկ Հելլին օրիորդի մը, որ
իսր արքային սրտին հետ կ'ուզէ կապուի Տիկնութեան թաղեալ ալ իւր
գլխէն. այնքան մեռած կարծեցիր Հայկայ կուսին երակաց մէջ պատ-
ուոյ զգացումը: Ներէ՛ ինձ ըսել՝ կը սխալիս, արքայ: Ես չեկայ չփրն-
տուցի քենէ այդ թաղը, դո՛ւ եղիր զայն իմ գլխուս, արիւնյուսայ նախ-
կին սիրոյս գրկաց մէջէն կորզելով՝ մեծ զոհողութեան մը փոքր տրի-
տուր. ես ալ չեմ կարող հանդուրժել որ ուրիշ մը, օտար մը բառնայ
զայն յինէն, կը հասկնամ, արքայ:

ԱՐՇԱԿ. Կ'ուզես որ ստուեր մը լուկ գրկեմ, եւ գրկելով զայն շատանամ, եւ առ
ոչինչ գրեմ սիրտ մը որ բուրբովին ինձ անձնատուր եղած է: Ո՛հ, ո՛չ,
Փառանձեմ, այսքան ժամանակ է որ եւ ոչ անկեղծ սիրոյ խօսք մը
հնչեցուցիր բերնէդ դէպ առ իս ուղղեալ. մի կարծեր թէ չեմ հասկցած:
Կը գարմանամ ինքնիրենս՝ ես որ այնքան անպարտ արիւններ հեղու-
չեմ իննայած, ինչպէ՞ս մինչեւ ցարդ կրցայ խնայել քեզի. այդ դադա-
նիք մը ըլլալու է սիրային, որուն չեմ կրցեր հասու լինիլ: (Ասանձիմ)
Քծնիլ, ստորնաւալ անարտ սիրուհւոյն ոտից ներքեւ: (Բարձր) Բայց
վախցի՛ր վերջապէս, արհամարհեալ սէրը եւ ոչ թէ սոսկական անձի
մը, այլ ինձի պէտ՝ Արշակայ նման թագաւորի մը, ընդ երկար անպա-
տուհաս չկրնար թողուլ զինքը արհամարհող սիրտը. մի գուցէ զըլտա
Քու յանդգնութեանդ չափը անցնելու (կրճով կ'առնու կը քալէ):

Տ Ե Ս Ի Լ Գ

ՓԱՌԱՆՁԵՄ առանձին

Արհամարհեալ սիրոյ դէժ յառնէ՛ թող տարապարտ զոհեալ սիրոյս,
միակ սիրոյս, չարաբաստիկ Գնէլիս արիւնաթաթախ յուշը: Մեծ ես,
Արշակ՝ Քու արքայութեանդ սահմաններովը. մեծ է Փառանձեմ սրտի
թագաւորութեամբը: Այո՛, ես առ ոտն պիտի կոխեմ Քու սէրդ, միան-
գամայն թող չպիտի սամ քեզ վայելել Ուրծպիտազայ սէրը. . . Ի՞նչ

փոյթ թէ անպարտը ի մահ պիտի մատնուի . միթէ անպարտ չէ՞ր եւ իմս Գնէլ : Ինձի համար օտար մ'է Ոլոմպիս եւ նախանձորդ միանգամայն . քու արիւնդ եւ հարագատութիւնդ էք Գնէլ, անմահ հրեշտակ մը, իմ սիրուն փեսաս, առաջին եւ վերջին միակ սէրս :

Տ Ե Ս Ի Լ Դ

ՓԱՌԱՆՁԵՄ ԵՒ ԱՆԴՈՎԿ

ԱՆԴՈՎԿ. Խոռոված կը տեսնեմ զքեզ, դուստր իմ, միթէ նո՞ր ինչ պատահեցաւ : ՓԱՌԱՆՁԵՄ. Ոչի՛նչ, հայր իմ, քիչ մը առաջ Արշակայ արքայի հետ կը տեսնուէի, բանիւք դառնութեան խոցեց սիրտս : Վաղէսի քրոջը Ոլոմպիսին տուած իւր սիրտը՝ ընդ ակամբ հայի քու Փառանձեմիդ : Գնէլայ այրին իրեն նախատինք կը սեպէ բռնարարեալ ուրիշի մը ամուսին լինելէ ետքը՝ բարձի թող լինիլ ի սպառ : Փառասէր եղած է միշտ՝ ի վաղուց հետէ տունն Սիւնեաց . ի՞նչ պիտի ըլլայ արդ փառասիրութիւն միացեալ ընդ վրէժխնդրութեան՝ չեմ կարող նախատեսել . . . Բայց ինչ որ ալ ըլլայ, գո՛ւ, հայր իմ, ինձ թեւ ու թիկունք ըլլալէ երբէք չպիտի դադրիս, այնպէս չէ՞ . . . Չպիտի ուզեմ որ հրապարակաւ նախատուի քու դուստրդ եւ Սիւնեաց տան պատիւը արատաւորուի :

ԱՆԴՈՎԿ. Ո՛չ երբէք, դուստր իմ, վստահ լի՛ր, կը զգամ որ ցեղիտ արժանի դուստր ես, Փառանձեմ . քեզմով կը հպարտանայ քու հայրդ բոլոր Հայոց աշխարհին մէջ : Եթէ երկրորդական գահու մը խնդրոյ համար զՏիգրան Պարսից մայրաքաղաքը կրակի մատնեցի, Արշակայ գահն ալ ի հարկին վեր ի վայր տապալելու ամենեւին ոչ զանդիտեմ : Անարդէ՛ իմ ազգս, արհամարհէ՛ իմ դուստրս՝ զչքնադագեղդ Փառանձեմս . . . վա՛յ իրեն :

ՓԱՌԱՆՁԵՄ. Գիտէի, հայր, ապահով էի որ ինձի համար այսպիսի սիրտ մը կը տածես, բայց քեզի համար կը վախեմ . . .

ԱՆԴՈՎԿ. Անկասկած լի՛ր, դուստր իմ սիրուն, որդէն բոլոր աշխարհիս զբժդուհու թիւնը իրեն դէմ՝ վերջին ծայր հասած է, քանի որ Մեծն Ներսէս իրմէ երես դարձուց քու սիրելւոյդ մահուանը պատճառաւ, եւ նախարարք ու ասնուտեարք իր ապօրէն ընթացիցը համար եւ անվերջանալի պատերազմներէ ձանձրացած մէկիկ մէկիկ կ'անունն կը քայլեն բանակէն : Միմիայն ես եւ Սպարապետն Հայոց Վասակ հաւատարիմ մնացած եմք իրեն զովը, եւ եթէ ես ալ ձեռնթափ ըլլամ՝ ի՞նչ կրնայ ընել Վասակ ինքնիրեն : Ուրիշ կողմանէ, քիչ ատենէն պիտի կանչուի Արեաց արքունիքը եւ անշուշտ պիտի հարկադրի երթալ . տեսնենք այն ժամանակ ո՞ր պիտի իջնեն իւր փքայնեքը : Բայց առ ժամս՝ խոհեմութիւն, դուստր իմ, քանի որ տակաւին տէրն է աշխարհիս . մի զուցէ իւր օրհասական իշխանութեան շանթերք գլխուդ տեղայ :

ՓԱՌԱՆՁԵՄ. Վստահ լի՛ր, հայր իմ, քու դուստրդ Փառանձեմ գիտէ ժամանակին գործ ածել օձին խորամանկութիւնը, պիտի տեսնես զայն փորձով : Դեռ կը յուսայ, Արշակ որ զինքը սիրեմ եւ կամաւ իսկ թերեւս բերել տուաւ զՈլոմպիս Հելլէն աղջիկը՝ նախանձս գրգռելով գրաւել իմ սիրտը : Բայց իմ սէրս մեռած է աշխարհի համար Գնէլիս հետ, հայր իմ, վրէժխնդրութիւնս լոկ արթուն պիտի մնայ մինչեւ ցմահ :

Վ Ա Ր Ա Գ Ո Ա Ր